



Published by the Armenian Evangelical Church - 152 East 34th Street, New York, N. Y.

Հասոր Զ.

Յուլիս 1, 1936

Թիւ 1

K. Beogharian ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ ՏԵՂԻ

Մեր «ձրագ»ը չի պլայաց 1935ին։ Հիմքերորդ հասորին վերջին թույն տեսաւ 1934ի Դեկտեմբերին։ Անկէ ասդին, աւելի քան տարի առ. մեր «ձրագ»ը «գրուանի տակ» դրիմ։ Ներկայ թիւով, որ վերաբող հատորին առաջինը կը ներկայացնէ, իւղը լեցում եւ պատրայզ պլայուն, անգամ մըն ալ կը դնենի զայն իր ջահակալին վրայ։ Գոյն պիտի ըլլանի երէ հոս հոև, ուր որ կը հասնի «ձրագ»ը, անոր նոյնիներուվը «քայլ մը միայն տեսնելու» կարող կ'ըլլան այնախտիներ որոնեմ իրենց կեանիքի նամբուն վրայ մէզի եւ խաւարի մէջ կը խարխագին յոցնած եւ յուսահատած։

Մեր բոլոր գրուրիմները արդիմնեւ են մէկ հիմնական հաւատքի եւ փորձառական հաւատքի—քէ Աստուած քարի է եւ ամէն երեւոյք՝ հոգեւոր եւ նիւքական տիեզերքին մէջ՝ քարի կամքի մը եւ նպատակի մը վկայուրինն է։ Մեր տեսակետը, մեր վիլխտփայուրինը հիմնապէս, էապէս քրիստոնէական է—իրատես զաղափարապատուրին մը, երէ նոյնինսկ առեղծուածային հնչէ բացատրուրինը։ Մենք «լուսոց որդիի» ենք։ Գիշերն իրաւէր մըն է մեզի աստղերը փնտուելու։ Յաման լուսալինդրուրեան մը ծախուած ենք։ Ուստի լաւատես ենք։ Եւ որովհետեւ լաւատես ենք, քէեւ համեստօրէն այլ համարձակօրէն, իրաւունք տուած ենք մենք մեզի խօսելու ընկերուրեան մը որ առհասարակ, դժբաղդաբար, յոռետեսուրեան ամպերով պաւարուած է։

Այսօն բացատրուրիմ խսկ սակայն աւելորդ է անոնց համար որոնք կը կարդան «ձրագ»ը որովհետեւ ամէն մէկը այն բոլոր գրուրիմներէն, որոնք կը լեցնեն անոր իշերը։ Եւ որոնք անբացան մեր անձնական իմքնատիպ փորձառու համցւեն դիմունութիսան արդիւնքն են, իր մէջ ունի արդէն լուիւնան այդ բացատրուրիմը։ Կարդա՞ ու տես։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ Ա.Ա. ԳԵՏԻԿԵԱՆ

Ա. Ա. Պ.

ՈՍԿԻՒՆ ԱՌԱԿԲ

Ժողով գումարեցին բոլոր մետաղները: Հոն էին, ի մէջ այլոց, արծաթը, անազը, պղնձը, երկաթը, ոսկին, և ն.: Ամէնն ալ անդուսպ կը խօսէին ի բաց առեալ մէկն որ լուռ կը մնար:

Արծաթը խօսք առաւ եւ հնչական ձայնովը ըսաւ. «Ամէնուղ թագուհին ես եմ. թէ՛ գեղեցիկ, թէ՛ օդակար, եւ թէ՛ արժէքաւոր»:

Երկաթը խոժոռեց իր սեւ երեսը եւ խրոխտ ձայնով մը բողոքեց արծաթին սնապարծութեան դէմ: «Երժէք եւ օդակարութիւն, կ'ըսէք—սկսաւ խօսիլ—ատոնց ապացոյցը իմ ծառայութեանս մէշն է: Կրակին կամ ջուրին մէջ եւ ամէն տեսակ ճնշումի տակ ո՞ր մէկերնիդ կրնաք ցոյց տալ իմ տոկունութիւնս»:

Անազը անվերջ խօսեցաւ իր «Բազմաթիւ ծառայութիւնները» թու ելով մանրամասնօրէն մինչեւ որ միւսները ալ չի կրցին համբերել եւ րոնի լոեցուցին զինքր:

Պղնձը երր ելաւ ծանրացաւ իր չէկ կոյնին ու վառ փայլին վըրայ: Յայտնապէս իր փորին ցաւը ոսկին էր: Եթէ չամչնար, «Ոսկին ես եմ» պիտի ըսէր բայց ոսկին ալ քոյլը նստած էր. հապա՛ եթէ բողքէր....:

Կարդը երր ոսկիին եկաւ ամէն աչք անոր դարձաւ եւ ամէն ականջ լարուեցաւ անոր ճառը լսելու համար: Ոսկին սակայն չի խօսեցաւ: Բոզոք, պահանջք ապարդին մնացին: Ոսկին յամառեցաւ մնաց իր լուութեանը մէջ:

Ոսկիին ոսկի ըլլալը կը բաւէր. Խօսքն ու պարծանքը աւելորդ էր:

Ա՛հ, այդ է խնդրոյն ծուծը: Ոսկի՞ ըլլալ...: Երր ոսկի ես, չես խօսիր: Ոսկիին երր ոսկի է ալ ի՞նչու ըսէ, «Ես ոսկի եմ»: Ոսկիին էութիւնը՝ բացարութիւն ու յայտարարութիւն անտեղի կ'ընէ:

Իսկական արժէքը միշտ լրւու է: Մարդիկ կը տեսնեն, բայց ինք ինքինքը երրէք չի յայտարարեք: Ոսկիին պէս է նաև արեւը, ո՞ր միայն կը վատի եւ իր ճառադայթներովը կեանք կը բերէ աշխարհի: Արեւը ինքինքը չազդարարեք (advertise): Իր էութիւնը, իր կոչումը, իր առաքելութիւնը յայտարարութեան պէտք չին թաղուր: Նմանապէս աղամանդը, որուն արժէքը իր բնուրեան մէջ է. միայն կը պարզայ ան իր սպիտակ եւ կապուտակ երանդովը:

Ան որ ճշմարտապէս քրիստոնեայ է պէտք չունի յայտարարելու թէ քրիստոնեայ է. հապէս եւ ստուգապէս ըլլալն է խնդիրը: Ան որ քրիստոնեայ է քրիստոնէարար կը խօսի, քրիստոնէարար կ'զգայ, քրիստոնէարար կը վարուի, կ'ապըր:

Ամէն առաքինութիւն ոսկիին նման է: Ան որ առաքինութեանց պակը կը կրէ իր ճակտին վրայ յայտարարութեան պէտք չունի: ի՞նչու ըսէ, «Տեսէք ես սանկ առաքինի եմ, նանկ առաքինի եմ»: Պէտք չկայ եթէ իրաւամբ առաքինի է իսկ եթէ չէ, ոնէւ տեսակ յայտարարութիւն առաքինութիւն չստեղծեք: Ան որ առատաձեռն է չըսեր, «Տեսէք ո՞րքան առատաձեռն եմ», հապա միայն իր առատաձեռնութիւնը կ'ընէ: Ան որ Աստուծոյ ծառան է միայն կը ծառայէ իր Տիրոջը, խնարհ եւ ինքնակորոյս հոգիով:

Հստ առակին, ան որ շատ կը խօսի ու կը յայտարարէ իր սնամէ-չութեան մասին կասկած կ'ստեղծէ: Երր պղինձը ոսկիի հովեր առնէ զստահ կրնաք ըլլալ թէ ոսկի չէ: Երկաթը չի կրնար ինքինքը ոսկիի տեղ քչել: Կրնայ շատ շատ ոսկեզօծեալ շապիկով մը ներկայանալ: Լինքը ըսաւ, «Քիչ մը ատեն քիչնը կրնանք իւրել. բայց ո՞չ ամէն մարդ, ամէն ատեն»:

Եկէ՛ք, ոսկի ըլլալու ետեւէ ըլլանք, եւ ո՞չ թէ ոսկի ձեւանալու:

ԴԱՇՆԱՄՈՒՐԻՆ ԱՌԱԿԲ

Դաշնամուրը հոգի չունի բայց հողեկան յատկութիւններ ունի : Մարդը հողի ունի բայց երրեմն ողբալիօրէն զուրկ է համանման յատկութիւններէ : Միտքս առակով մը բացատրեմ :

Նստայ դաշնամուրին առջեւ եւ լեզուն փորձեցի : Որովհետեւ զանակահար մը չեմ մէկ մատոս միջնորդը ըրի անոր եւ իմ միջնեւ հազորդականութիւնն կատ մը հաստատելու համոր : Անոր ճշմարտութիւնը փորձել ուզեցի : Հնչեցուցի ստեղնաշարին բամբ խաղերէն մէկը : «Հա, ըսի, սուտ մը խօսէ նայիմ» : Ու նորէն դպայ նոյն խաղին ստեղնամատին : Գարձել հնչեցո ց ճիշտ նոյն խաղը : Կրկին ու կըրկին դպայ նոյն ստեղնամատին եւ ամէն անդամ նոյն խաղը հնչեցուց : Վայրկեան մը երկուք գեղեցրեցայ ու նորէն դպամայ նոյն ստեղնամատին . նոյն խաղը, նոյն հնչումը ամէն անդամ : «Սուտ մը, ըսի, մէկ հատիկ սուտ մը» : Ո՛չ, ամէն անդամ ո՛չ եւ ո՛չ երբէք չի ստեց : Ստեղնամատը իր դերին, իր կոչումին, իր ձայնին հաւատարիմ մնաց յամաօրէն, անայլալորէն :

Փորձեցի ապա ուրիշ մը, եւ ապա ուրիշ մը, կրկին եւ կրկին . մատերս փոխեցի . արդիւնքը բնաւ չի փոխուեցաւ : Ո՛չ մէկը ստեց : Ամէն մէկը իր ձայնը պահեց : Մէկը միւսին զէմ չի դաւեց . մէկը միւսին չի նախանձեցաւ . ոչ մէկը ինքն իրմէն դժողովեցաւ, կամ գանգատեցաւ : Իւրաքանչի ըլ երեն սահմանեալ գերը կատարեց հաւատարմար : Ամէն մէկը իր անկաշառելի անկեղծութիւնը պահեց :

Ապա եկաւ վարդետը եւ նստաւ դաշնամորին առջեւ : Ու անոր մատները սկսան պարել ստեղնաշարին վրայ եւ դիւթական նուագ մը արտադրուեցաւ ձայներու ներդաշնակութեամբ : Գաղտնի՞քը : Գաղանիքը իւրաքանչիւր խաղին բացարձակ անկեղծութիւնը : Իւրաքանչիւր ստեղնամատ իր դերը կատարեց անխարդախ միամտութեամբ :

Հաստատական իօսինք : Այո՛, կան մարդիկ որոնք դաշնամուրին ստեղնամատերուն պէս են . բացարձակապէս վստահելի, բացարձակապէս անկեղծ, միագոյն, եւ պարկեցտ, եւ անկաշառելի, եւ անփոփոխելի : Կչոքնին բնաւ չեն խարդախեր : Թէ այսօր արդար են եւ թէ վաղը : Սիրոյ մէջ հաւատարիմ են : Իրենց խոստմանը տէր են : Չեն խարեր : Ճշմարտութիւնը մէկ լոյսով կը տեսնեն թէ՛ գիշեր թէ՛ ցորեկը : Ենդյեղուկ չեն : Ամեն հովէ չեն տարուիր : Իրենց համոզումները աւազի վրայ չեն : Որ ատեն ալ որ մօտենաս իրենց, նոյն զգացումներովկը կ'ընդունին քեզ : Որ մը պազ օր մը տաք չեն : Որ մը չեն զովեր եւ օր մըն ալ չեն այպաներ : Զարը երբ ատեն, ամէն օր կ'ատեն : Ոչ մէկ ատեն չարին հետ կը սիրաբանեն : Երբ բարին ընտրեն միւս բարիին ընկեր կ'ըլլան : Սուտը եւ ճշմարտութիւնը պարագաներու խնդիր չէ իրենց համար : Ինչ որ սուտ է, սուտ է ամէն ատեն, եւ ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ է թէ՛ նեղ օրուան մէջ թէ՛ հանդիստ օրուան մէջ :

Եւ ասանկ մարդոցմով կը չինուի Աստուծոյ թագաւորութիւնը : Ասանկները կարելի կ'ընեն այն գործակցութիւնը որ միշտ արդիւնարեր է, որ այնքան ներդաշնակ է որքան գաշնամուրին նուագը : Երկինքի նուազը երգը չէ, ոչ ալ տաւիլը ու քնարը, այլ համագործակցութիւնը նր այսովիսի մարդոց երկնային նպատակներու չուրչ :

ԱՂԲԵՐԱԿԻՆ ԱՌԱԿԻ

ՕՇ շատ են բարեկամներս, թէ՛ հոգեւոր թէ՛ անհաղի: Իրա՞ւ, Աստուած մարդիկը ըրած է իր հոգիին բնակրանը բայց զէթ իր լեզուն չէ զլացած իր ձեռացը այն միւս զործերուն սրսնց մէջ իր հոգին չէ բնակրի: Երկինք եւ Երկիր «Աստուծոյ փառքը կը պատմէն», ու յաճախ աւելի հաւատարմօրէն քան մարդիկ լնդ հանքարապէս:

Անհոգի բարեկամներէս մէկն է աղրերակը: Այն բոլոր աղրերակները սրսնք ճանչցած եմ, որսնց ջուրը խմած եմ, զորս օրհնած եմ, սրտին մէջ իրենց սեփական տեղը ունին, պիտի համարձակէի ըսել, նոյնիսկ այնքան բաղաձալի որքան մարդկային բարեկամներ:

Աստունցէ մէկուն, նորագոյնին, մտերմացայ ամառ մը, վըրժմանթի մայրասաններուն մէջ: Այս մէկն էր, լեռնակուզի մը վրայ, վայրի միջավայրի մը մէջ, անարուեստ խոռոչի մը խորը հծկուած աղրերակ մը, որուն ջուրերը բարակ առու մը կազմելով կ'իջնին լեռան կողին ի վար այնքան համրօրէն սրքան արցունքը կ'իջնէ այտերն ի վար կոյսի մը՝ որ իր յուզումը զաղել կ'ո զէ: Զո՞ւր... ո՛չ, յաէտ լոյց աղամանգ որ մուռելով, րոլորելով կը զոհարազարդէր լեռան կողը պազգուն մանեակներով: Անդիմազբելի էր հմայքը այս աղրերակնեն, որսն վերեւ յաճախ նստած եմ ու երկար խոկցած: Օր մըն ար, յափշտակութեանս մէկ պահուն, լեզու ելաւ ան ու սազէս խօսեցա: Հսաւ—

«Մաքովդ յաճախ հարցուցիր թէ ի՞նչու այսպէս անդադրում եւ անսպաս կը րզիմ, կը հոսիմ: Երբ զաւաթ մը ջուր պէտք է քեզի, ես լիմ մը լեցնելու չափ ջուր կը վազցնեմ: Այս իմ վարժունքս քեզի անբանաւոր եւ անհասկնալի կը Թուու: Իմ վարժունքովս հիմնովին կը ժխտեմ քու անհևագիտութեանդ րուրո օրէնքները: Գրեմք ու ցորեկ հոսիլ, եւ օր օրի ետեւէ, շարաթներով, ամիսներով, առանց զալարի եւ հանգիստի, թէրեւս հարկը պահանջած առենք, մէկ զոյլ մը լեցնելու համար—սա՛ քեզի համար մեղանչական վատնում է. չէ՞»:

Մաքիս յաճառ հարցումը իրա՛ւ այդ էր եղած ամէն անզամ որ կ'այցելէի բարեկամիս, աղրերակին: ուստի ականջ կտրեցայ րունիսկ իր լեզուովը իր բացատրութիւնը իմանալու այդ խորհրդաւոր երեւոյթին նկատմամբ: Ու շարունակեց խօսիլ, ըսելով—

«Ես Աստուծոյ կամքը կը կատարեմ: Ես այս իմ վարժունքովս Աստուծոյ բնութեանը յայտնութիւնը կ'ընեմ: Ես անոր սիրոյն վկան եմ: Ես չահա՞նդրական ունէ հաշիւ չունիմ: Իմ կոչումս է միայն տալ, եւ անդադրում տալ, եւ անհաշիւ տալ: Ես պահանջի եւ հայթայթման հաւասարակշռութեան սկզբունք չեմ ճանչնար: Կուտամ ես առանց սպասելու պահանջի կամ պէտքի: Եւ ոչ ալ ժամանակի հետ կապուած է իմ վարժունք: Ես յաւիտենապէս կը հոսիմ, ինչպէս այսօր նոյնպէս եւ վազը: Ու վարձատրուած կ'զգամ ես զիս երբ նոյնիսկ թոշուն մը իր ծարաւը կը յագեցնէ իմ ջուրովս, եւ կը վերկենդանանայ, ու կը շարունակէ երգել...»:

Այսպէս է Աստուած, յիրաւի՛... ո՛չ մարդիկ: Աստուած... «կենաց աղրիւրը», յորդահոս, եւ անսպաս...: «Ո՛վ րոլոր ծարաւածներ, ջուրերո՞ն եկէք»...: Ի յաւիտենից յաւիտեանս է անոր ողրժութիւնը. չափ չունի, սահման չունի: «Աիրտ սիրոյ գետ կը բղիէ»...:

ՄԵՂՐԻՆ ԱՌԱԿԲ

ԿԱՐԴԱՑԻ ծանուցման մը մէջ թէ մեղուները մէկ գոալ մեղր արտադրելու համար յիսուն հազար ծաղիկի բողոքչէ հիւթ հաւաքելու։ Են: Ի՞նչ խորա որհուրդ յայտնութիւն: Երեւակայեցէ՛ք, մէկ գոալ մեղրի մէջ, ուրեմն, ամբողջ դրախտ մը կայ:

Զարմանալի՛, շատ զարմանալի են Աստուծոյ գործերը: Կ'երեւի թէ Աստուծած թուարանութիւնը կ'արհամարհէ: Հապա ո՞ր թուարանը պիտի կընար հաշուել անոր ամէն մէկ ստեղծագործութեան թիւը, որ անթուագրելի է: Թիւը հունաւորին լեզուն է ոչ թէ անհունին: Անհամար են, ինչոքս ծովուն աւալը, նաև երկնից աստղերը, և զաշտին ծաղիկներն ու ծառերը, ամէն ինչ որ ստեղծուած է: Երբ ծառ մը պիտի հազուեցնէ Աստո ած ամրողջ տեղերը զործի կը զնէ անոր զգեստը պատրաստելու համար: Աստո ծոյ դրախտը պատ ու նահամապիծ շառնի. իր ծաղիկները պատուան ցօղին պէս անհամար են, անձրեւին պէս ասատ: Աստուծոյ բաղմաթիւ միլիոնները մէր մէկին պէս են: Եթէ զգալ մը մեղրի համար յիսուն հազար ծաղիկ անհրաժեշտ է, Աստուծած երկրիս երեսը անհնկ մը կը ծածկէ ծաղիկներով որ կարելի ըլլայ մեղրի զեսեր հոսեցնել:

Այդ այլպէս, բայց աւելին: Մեղրին քաղցրութիւնն ալ կ'արժէ յիսուն հազար ծաղիկի բողոքչ: Ասոկէ պակասով մեղրը մեղր չը պիտի ըլլար: Ա՛հ, քիչով ի՞նչ կ'ըլլայ որ մեղր ըլլայ: Ոմանց սէրը հինդ ծաղիկէ քաղուած մեղրի կը նմանի, որ համ չունի, որ հարազատ չէ, տեւական չէ, որուն մէջ չկայ ո՞չ յոյս, ո՞չ հաւատք, ո՞չ կիսատունկութիւն, ոչ մէկը այն տարբերէն որոնք կը սահմանէ Աստուծալը: Սէրը շատ խորուն փորձատութիւն մըն է: Դիրքին չէ սիրելը. դժուար է, շա'տ: Պուտ մը սիրոյ համար հագին պէտք է երկունքէ անցնի: Սիրելին սիրելը չէ սիրել: Անսիրելին սիրելն է սիրոյ փորձը: Ու սանկէ նանկ սիրով անկարելի է որ ա'յդ սէրը ցուցնենք մեղր յարաբերութիւններուն մէջ: Յիսուն հազար ծաղիկի բողոքով զգալ մը մեղր... այս՛, բայց նոյնքան հոգեւոր ճզանց արդիւնք է անսիրելին տրուած սէրը: Մենք մէր վրայ չի խորհինք զի մի գուցէ խորհուրդին վեհութիւնը չի զնահատենք: Խորհինք Յիսուսի վրայ: Եթէ իր սիրոյն համար համեմատութիւն մը զործածէինք, պիտի ըսէինք թի յիսուն միլիոն ծաղիկէ արտադրուած մէկ զգալ մեղրի նման է անոր սէրը մեղաւորին, անսիրելին հանդէս: Ի՞նչ կ'ըսէր հոգեւոր փորձատութեան մէջ ունի արդիւնքի զինք անհամատորէն աւելի է: Ունէ հոգեւոր յաղթանակ գիւրին չի տարուիր: Ունէ առաքինութեան մէկ կրամը լերան մը երկանց արդիւնք է:

Բայց ծիծաղելի՞ն: Կան նաեւ մարդիկ որ գիրք մը կարգալով դիտուն կը ձեւանան: Փամ մը որոճալով տեղերեքի զալանիքը լուծելու կարողութիւն կը զաւանին: Իմաստութիւնն ալ ծաղիկներէ հաւարուած մեղրի պէս է: Քիշին համար շա'տ տարիներու յարատեւ աշխատութիւն անհրաժեշտ է: Ենթագրենք թէ ըսէր մեղրուն, «Ահա! մէկ վարդի մը հիւթը, գառնամ փեթակս ու մեղրս շինեմ»: Կ'ըլլայ: Ան որ քարոզիչ է տասը տարի քարոզելէ վերջը միայն կ'սկսի քարոզել: Անզամ մը քարոզիչի մը հարցուց մէկը, «Այս քարոզիդ համար ո՞րքան ժամանակ տուիր»: Պատասխանեց, «Քառասուն տարի»: Շիտա'կ:

Այսպէս է նաեւ Աստուծոյ գիտութիւնը: Կան մարդիկ որոնք մէկ փորձառութեամբ Աստուծոյ հետ մտերմացած կը կարծեն իրենք զիրենք: Անկարելի է: Անոնք որ կ'ուզեն զիստուած ճանչնալ Անոր հետ շարունակական հաղորդակացութեամբ պէտք է որ ծերանան: Մի՛ մոռնար, ուրեմն, մեղրին առակը:

ԵՐԿՆԱԿԱՄԱՌԱՒԻՆ ԱՌԱԿԲ

ՎԵ՛Ր նայեցէք, վԵ՛Ր : ՄԵՐ վեր նայիլը կամ վար նայիլը վճռա-
կան գեր մը կը կատարէ մեր կեանքին մէջ :

Ոմանք խլուրդի նման իրենց անձին անմիջական պայմաններուն—
հողերուն, հաշի ներուն, վախերուն, զգացումներուն, շահազդուու-
թիւններուն, եւն.—անսրբ խոռոչին մէջ կծկուած կ'ապրին . ի-
րենց անսութիւնը հորին չունի. երկնակամարը ինքնաստեղծ մթին
տանիքով մը ծածկուած է իրենց աչքերէն : Հետեւա՞նքը Հետեւանքը
ան կ'ըլլայ որ այսպիսի մէկուն համար ամէն արժէք իր համեմատու-
թիւնը կը կրտնցնէ, անկարեւորը կարեւոր կ'երեւի, պատիկը՝ մհծ,
ցածը՝ բարձր, ժօտը՝ հեռու, եւն., եւ փոխադարձարարա:

Ան որ վար կը նայի միայն իր ոտքին ներքե:ի հողը կը տեսնէ,
իր հորիզոնը հասակէն անդին չ'անցնիր :

Բայց վԵ՛Ր նայեցէք որպէսզի Աստուծոյ կանգունովը կամ կշխու-
վը կարենաք ձեր կեանքին ամէն մէկ փորձառութիւնը չափել, կշռել:

ԱՇՀ, ի՛նչ ոչնչութիւններ կը մեծցնենք մեր սրտին նեղ պատե-
րուն մէջ: ՄԵՐ փորձառութիւնները շատ յաճախ «զաւաթի» մը մէջ
փոթորիկ» են: Այն բոլոր ինդիքները որոնք մէր հողին կը խոռվին
Աստուծոյ կշխոքին վրայ փետուրի մը ծանրութիւնն իսկ չունին: ՄԵՐ
հոգին կալանաւոր մըն է արզարեւ պղտիկ զգացումներու, պղտիկ
հաշիւններու, պղտիկ ցաւերու, պղտիկ յուսախարութիւններու րան-
տի մը մէջ զորս մենք կամա:, արուեստականապէս կ'ստեղծենք մեր
շուրջը: Աւ նթէ կ'ուղենք մեր հոգիին ազատութիւնը գործել վեր
նայիլ սորվինք: Դիտեցէք երկնակամարին անհունութիւնը եւ ամէն
զգացում, ամէն փորձառութիւն պիտի նսեմանայ այդ անհունութիւն
քով: Երբ երկնակամար մը կ'ըլլայ հորիզոնդ ա'լ ի՞նչպէս չի փէին
հողիդ բանտարկող բոլոր պատերը:

Առակիս միտքը ըսի րունիսկ առակս չի խօսած: Ահա՝ առակս:

Երկնակամարն ալ մտերիմս է: Երբ մարդոցմէն յոգնիմ, կամ յու-
սահատիմ, անհոգի բարեկամներուս կը դիմեմ: Անոնք միշտ հաւա-
տարիմ են, անայլայլ (constant) իրենց գիրքին մէջ. հոգի չունին
բայց նկարագիր ունին: (Երանի թէ կստուած հոգիի տեղ նկարագիր
տուած ըլլար այն մարդոց որոնք աննկարագիր հոգիներ են:)

Տեսակցութեան մը հրաւիրեց զիս անցեալ օր երկնակամարը:

«Եկուր, ըսաւ, սրտերնիս իրարու բանանք: Ու ես սկսիմ: Ճե՛ս,
սկսաւ խօսիլ անվերապահօրէն, արտայայտութիւնս. խաղաղութեան
եւ վստահութեան գոյնովը—կապոյտու— կը փայլիմ շարունակ: Յո-
րեկը արեւը կը գրկեմ գոյգիս մէջ. գիշերը աստղերն ու լուսինը եւ
ամէն մարմին որ լուսով կը փալիլ՝ կուրծքիս վրայ: Սրտիս անպա-
րազելի պարունակութիւնը լուսաւորներով լցցուած է. տեղ չունիմ
անլոյս մարմինի: Սիրտս Աստուծոյ լոյսին եւ կեանքին պահարանն
է: Քո՞ւկդ:

«Ի՞մս... ի՞մս...»: Կարկամեցայ, վարանեցայ խոստովանելու,
մինչեւ որ տեղի տուի իր պնդումներուն առջեւ եւ կարմրելով վսփը-
սացի, «Իմ սիրտս պահարան է վախի, կասկածի, ունայն յոյսերու,
անցան երազներու, սին փափաքներու: Պղտիկ սրտի պղտիկ պարու-
նակութիւն»...:

«ԱՇՀ, պատասխանեց երկնակամարը յուսախարուած, ես քու
սիրտգ իմինս աւելի ընդարձակ կը կարծէի»:

«Այո՛, կրնայ ըլլալ, խոստովանեցայ. Յիսուսինն էր, տիեզեր-
քէն մհծ, ու տիեզերքի պարունակիչը»:

«Քո՞ւկդ ալ ըլլալու է, ուրեմն», պնդեց երկնակամարը եւ լոեց:
Ես ալ լոեցի...»:

ԾԻԼԻՆ ԱՌԱԿԲ

ԵՐԲ առողջ սերմ մը հողի մէջ իյնայ, կը ծիթ: Կան ծիլեր որ չարքաշ են, առանց «պէրճանքի» ալ կրնան ապրիլ, մէծնալ, զօրանալ: Զօրաւորը, ինչպէս մարդոց պարագային, նաեւ ծաղիկներու եւ ծառերու մէջէն երբեմն ի հենուկս տկարացուցիչ զայժմաններու զօրաւոր են: Ինչպէս որ ոմանք իրենց զօրութիւնը առատութենէ կ'ընդունին, ոմանք ալ ընդհակառակն, զրկանքէ կ'ընդունին:

Չեմ հասկնար թէ ո՛րքան սնունդ գտաւ վիթխարի ժայռի մը բարակուկ մէկ ծերպին մէջ, բայց մագլցուն բաղեղի մը սերմը, որ հոն ապաստան զտաւ, շուտով ծլեցաւ եւ իր փափուկ ճիւղերով սկսաւ քնքուշ վերմակ մը հիւսել ու տարածել անոր մերկ մարմինին վրայ: Միտքս է այդ ժայռը որուն քովիչն տարիներով անցած դարձած եմ անցեալին մէջ: Գրիթէ օր օրի հետեւած եմ այդ մէկ սակաւակեաց եւ ժուժկալ ծիլին ծառանալուն քանի մը տարիներու ընթացքին: Կարծես թէ երբեմնի աննշան ծիլը, որ այլեւս հասունցած էր իրեւ բազմաբատ եւ բազմամիւղ ծառ մը, ասպարէզ կը կարդար ժայռին որ արհամարհած էր զարերով ունէ ուժ որ մարդիկ կամ տարրերք իր դէմը հանած էին զինքը գլրդելու կամ կործանելու համար:

«Սպասէ՛, ըսաւ ժայռին բաղեղին ծիլը, օր մը ճակատապիրդ և պիտի վճռեմ»:

Ի՞նչ ամբարտաւանութիւն...: Նոյնքան արհամարհանքով խօսած էր Գողիաթ մը անդէն ու մանկտի Դաւթիթի մը որ, իր թագուն ուժին գերազանցութեան վստահութիւնովը, իր Հետ մենամարտելու համարձակեր էր: Այդ պատկերը հազար անդամ բազմապատկելու է որ կարելի ըլլայ զաղափար մը կազմել ուժերու այն խստորնակ համեմատութեանը մասին որ հոն կ'երեւի ծիլի մը եւ ժայռի մը ո ժերուն միջեւ: Բայց տեսնենք:

Անցան տարիներ մինչեւ որ ես ալ, որ մանուկ էի, երիտասարդ եղայ: Եւ օրին մէկն ալ իրը թէ ուժանակով ջարդ ու վշուր եղած բրւար, կուրծքէն, կողերէն պատառո ած, եւ ճամրուն եղերքը ինկած, տարտղնուած տեսայ նոյն ժայռը եւ—ի՞նչ ճակատազրային հեղնութիւն—պատանքուած խառն ի խուռն վիթաւոր ճիւղերովը այն բաղեղին՝ որուն ծիլը իր կուրծքին մէջ սնուցեր, մեծցուցեր էր:

Այսպէս, ծերպ մը միայն հողիիդ մէջ՝ կը բաւէ սերմի մը համար ծելու, մեծնալու եւ օրին մէկը ուժանակելու կեանդդ: Պարզ խորհուրդ եւ բնտանի փորձառութիւն բայց նաեւ յաւիտենապէս եւ տիեզերականապէս կարեւոր:

«Ան որ հաստատուն է, թող գլուշ ըլլայ որ չ'իյնայ:»

Տկարին դէմ սպաննալիք չ'կայ: Ամէն սպաննալիք զօրաւորին դէմ է: Միքրոպին կոչումն է առողջ հիւսնացնել: Մեղքը մեղաւորին համեմեղին սպաննացնիք չունի: Կրակը կրակին վնաս չի հասցներ: Մեղքը անմեղին սպաննացնող վտանգ մըն է: Ու մեղքին սպազմավարութիւնն ալ նման է առակին ծիլին ուազմավարութեան: Ծերպ մը միայն, կը բաւէ: Հսկայ նաւ մը մատ մը ճեղքով կրնայ ընկղմի ծովուն անդունը: Ժայռի մը կուրծքին մէջ ծիլ մը սեպի մը գերը կը կատարէ:

Զգո՞յշ ծերպէ, ճեղքուածքէ հողիիդ մէջ: Ոչինչ աննշան է որ հողիիդ բարեկամ չէ, որ օտար է, որ թշնամի է: Դոյլ մը թոյն խմելու չէ որ հետեւանքը մահացու ըլլայ: մէկ կաթիլն ալ կը բաւէ: Քիչիկ մը ատելը, Քիչիկ մը նախանձիլը, Քիչիկ մը կեղծաւորիլը, եւն. Կ'էտիփսէ, կը զոյափոխէ մարդս, եւ ո՛չ թէ շատը: Քրիստոնեային բառարանին մէջ «Քիչը» եւ «Հատոը» հօմանիւ են:

Ի՞նչ է ճեխքուած ժայռին տոկունութիւնը ծիլին դէմ: Պատասխանէ՛ փորձառութիւնովդ:

ՄԵՂՈՒԻՒՆ

936

ՄԵՂՈՒԻՒՆ ԵՒ ԹԻԹԵՌՆԻԿԻՆ ԱՌԱԿԵ

Թիթեռնիկն ու մեղուն վարդենիի մը վերեւ իրարու հանգացաւ յանցաւ յանցաւ մեղուն բանանց հետանալու վարդենիէն բաղա-
րելով թիթեռնիկն սանձար թեանը գէմ: «Դուն հս ի՞նչ զործ ունիս»
կարծես սաւէ կ'ուուէր թիթեռնիկն: թիթեռնիկն աւ, եր եւ մեղունի
խայթոցին միջն ապահով հետաւորութիւն մը պահելով, իր պէքա-
կան թափքովը կ'ելլէր ու կ'իջնէր իր կարդին իրր թէ պատասխա-
նելով, «Հապա քո՛ւ զործդ ի՞նչ է:»

Երկուքն աւ բաւական մը իրարու տուին առին: «Եթէ սա քու
ապեղ մարմինավէտ իրաւունք կուտաս գուն քեզի ամէն ծաղկիի մօ-
տենալ, նաեւ ծաղկանց թագուհիին, եւ ծծել անոնց նեկտարը, և ս ին-
չու նոյն իրա ունքը չունենամ իմ գեղանի մարմնավէտ եւ հմայքովս»,
վրայ րերա թիթեռնիկը:

Պատասխանեց մեղուն, «Ես նեկտարը կը ծծեմ բայց փոխարէնը
մնջը կու տամ. Հապա դո՛ւն. քո՛ւ տուածդ ի՞նչ է:»

Առանց պատասխանելու թիթեռնիկը թուաւ ու անյայտացաւ...:
ի՞նչ կուտար թիթեռնիկը որ պատասխանելու հիմ ունենար. ո՛չինչ:

Աշխարհքը քուկի է. ո՛վ մարդ, ա՛ռ ինչ որ կրնաս: Բայց առա-
ծիկ գէմ ի՞նչ կուտաս: Օր մը հաշիւ պիտի տաս տուածդիդ համար
թէն. առնելու իրաւունքդ սեւէ ատեն չի պիտի սահմանափակուի կամ
զլացուի քեզի:

Ոմանք թիթեռնիկի մը վերաբերմունքը ունին հանդէս ամէն
իրաւունքի եւ առանձնաշնորհման զորս կը վայելեն: Անձնասէլ են:
Աշխարհքը իրենց պատուանդան ընել կ'ուզեն: Միայն կը պահանջեն,
միայն կ'ակնկալին, բայց երեք պարտաք չեն ճանչնար: Միայն մէկ
տիրական չարժառիթով կ'ապրին. ի՞նչ ընեն որ կենաքի բոլոր պայ-
մաններէն հաճոյքի մեծ բաժին մը չահին իրենց անձին համար: Ու
մենք աջքի առջեւ ունինք այնպիսիներ միայն որոնք իրենց հողին
սոտրին հաճոյքներով չեն սուցաներ: Ընդհակառակն, նման թիթեռ-
նիկին, ընտիր ճաշակ ունին. ծաղկանց պէս վայելքի եւ հաճոյքի զե-
զեցիկ պղբուլներ կը հետապնդեն: Օրինակի համար, ընտիր զրքեր
կը կարգան, հմտութիւն կ'ամրարեն բայց իրենց միտքը միայն կը լ-
պրաւած մթերանցի մը պէս է. իրենց ամրարածը միայն իրենց հա-
մար է. սիրաբէն ի՞նչ կուտան. ո՛չինչ: Անձին համար զարդելու մէկ
տեսակ չ'ըլլար: Այս եւս մէկ տեսակն է: Ոմանք զրամ կը զիգեն,
ուրիշներ զիտութիւն: Բայց երկուքն աւ եթէ աշխարհքի հանդէս
իրենց փո՞ աղարձ պարտաւորութիւն ժամանակի մեջ զանց առնեն, բա-
րոյական բարձրագոյն զատասարանի մը, հաւասարավէտ յանցապարտ
են: Առնելը՝ տալու փոխազարձ բանագասիչ պարտաւորութիւնը իր
չետ կը բերէ: Առածդ միայնմի հաշուեր, նաեւ տուածդ:

Մեղոււին պէս ըլլանք: Հուաքենք, եւ ընտրելազոյն ծաղկիներէ,
բայց փոխարէնը մնջը տանք: Մեր սիրար եւ միտքը ծառայելու են
նպատակի մը որուն կեզրոնը սակայն ոչ թէ: Մեր անձն է, այլ մեր
անձն զուրս՝ աշխարհքը: Մեր մաքին զին
ըը մթերանցի ապրանք ընելու չենք այլ՝
խորախորհուրդ առեղծուածներէն մէկն աւ
ծածելով կ'ածեցնենք ինչ որ ունինք: Պահ-
ոչ թէ զործածուածը:

ԳԱԱ Յիմնարար Գիտ. Զրադ.



FL0327201